


դան սրտցաւու թիւնք, խառնութիւնք,
գործոց խառնաշփոթութիւնք, անձ-
նական և ընկերական մեծամեծ վնաս-
ներ, զորս շատ անգամ անհնար կը լի-
նի դարմանել:

Ահա այս ամեն չարեաց ծնող կը
լինին այն չարասէրներն, որոց գրեթէ
հազորդակից կրնան համարուիլ նաեւ
դիւրահաւան պարզամիտներն, որք իւ-
րենց անհետազօտութեամբը ոչ միայն
փոյթ չեն ըներ նրբամտութեամբ ե-
ղած նենգութիւնը կռահել եւ յան-
դիմանել, այլ եւ միամիտ անտարբե-
րութեամբ աւելի խրախոյս և մղում
կը տան նենգութեան յառաջադիմու-
թեանը: Որոց վերայ Յիսուս եւս զայ-
րանալով կեղծաւորաց տուած վային
մէջ կ'ասէ, « Կեղծաւոր, նախ հան
ղգերանդ յականէ քումմէ եւ ապա
հայեալիւ հանել զչիւղական ելքօրքոյ
վասն զի անձնափորձութեան կամ
անձնաճանաչութեան պտուղը աշխարհ
հի շինութիւնն է. իսկ ընդհակառակն
առանց անձնափորձութեան զայլս դա-
տելու արգասիքը աշխարհի մէջ տիրած
ապականութիւններն ու աւերումնե-
րն են:

Գ. Ս. Շահանէան:



ՈՂՋՈՅՆ ԱՌ ԼՈՅՍ

ՈՂՋՈՅՆ քեզ լոյս տալն ամենափառ:

Ողջն հրէշտակդ կենդանաձիր:

Որ զանեղին դարանակալ

Ըղգահայիւքն գեղգեղափայլ:

Յաւատակից ես ճառադայթ

Մշտընջնին փայլակնացայտ:

Զքեղ անթառամ անմահ ծաղիկ:

Զուարթնոց պրտակ ոսկեփընջիկ:

Աղօտ նըշոյլ չքնաղ փառաց

Աստուածութեան համատարած:

Ըղքեղ կարգան աչք ամենից

Ո՛ տարփայլդ համագոյից:

Յիրանեծայր 'ի քոյդ ճաճունջ:

Յոր սիրանան միտք հիասքանչ:

Նուաղն աստեղք լուսադողոջ:

Փաննու գիշեր սիրտ 'ի թնդեռջ:

Ու առցաւ իւր յարտար հարեալ

Ըղջաղն հեղու մարգարտափայլ:

Յորժամ փայլեալ իւր ըղբիւրեղ

Յալս օդոյն կապուտագեղ:

Գարուն 'ի գիրկ ձմերայնայն

Ծաղր արձակէ մանկան հանգոյն:

Եւ 'ի շրթանց իւր 'ի ժրպիտ

Յըլին ծաղկունք աստղաթիւթ:

Յելս անդ այգոյն ծայրախորմիր:

Ու 'ի մեռտ սրիւնոյն օրալըլիւ:

Զերդ ըղկուտան զարմինագեղ

Լուղիս հեղիկ 'ի վարդ գունեղ:

Ըղծիրանիդ ոսկեճամուկ

Արկեալ 'ի յամպո նարմանաղուկ:

Մինչ վերելեակ յարիւնոյն 'ի սալ

Սիւսիս իբրեւ դիրփուր ձիւնփայլ

Ալեաց ծալուն հողմածածան:

Ի մկանունս էթերական:

Էք համօրէն զըւարձացեալք:

Փողփողն և խաւարին ալք:

Քեւ մանկշակ փայլէ չքնաղ

Յերկից կապոյտ գեղածիծաղ:

Շուշան ըղբոյդ ըղգեհու ձիւն

Յառուաց 'ի խաղըս կարկնջուն:

Եւ 'ի բրբուժ պճնի համբուն

Դշտայ նարկէս խարտիշագոյն:

Դու 'ի կուսին յաշիւնս ծաւի

Շողաս դերդ աստղ ոսկեծրղի:

Եւ զուարթութիւն թիթուան 'ի տիպ:

Ըղգեռափթիթն գգուես ըղբիք

Մանկան՝ որ յիւրն հեղիկ պապաջ

Ըղկենոսձիւրդ փարատե՛ զաջ:

Ո՛հ մինչ ո՛չ եւս ըղբեղ տեսնես

Աչք իմ նուաղեալք մահուն 'ի շունջ:

Յայնժամ ծագեանց, լոյսդ ոսկեփունջ:

Ծագեանց վերայ չիւրիս նրսեմ:

Տեղ յիս տեղալ վարդից գունեան

Յափանց զրախտի՛ն անմահութեան . . .

Աւերիս Կարաղլարեան

Կ. Պոլսէյ

Աշա. Ժառ. Վարժարանի:

